


յոց օրէնքներու հաւաքումներ, Լլոփի եւ Ստանիսլավովի հայկական իրաւագիտական վաւերագիրներ, ծննդեան եւ մկրտութեան վկայականներ, ցանկեր, կտակներ, յուշագրութիւններ, ելլն: Այս վաւերագրերը պատմիչներուն ցոյց կուտան Լեհահայ ժողովուրդին կեանքը, եւ մեծ կարեւորութիւն մ'ունին ամէն անոնց համար, որոնք կը փափաքին ճանչնալ անոր պատմութիւնը:

Լլոփի ցուցահանդէսին մէջ հաւաքուած բոլոր հնութիւնները ցուցակազր-

ուած եւ դասաւորուած են եւ պիտի մաս կազմեն Լլոփի Հայկական Մուզէոնին, որ այժմ պատրաստուելու վրայ է: Այդ մուզէոնը պիտի պահպանէ Լեհաստանի Հայոց հնութիւնները, եւ կորուստէ պիտի փրկէ զանոնք: Անկիս պիտի կառուցուի արեւելեան Հայկական Մայր Եկեղեցիին: Անոր մէջ պիտի տեսնենք յոյժ ազատական կերպը եւ թոյլատու ոգին, որով վարուած են լեհերը անոնց հետ, եւ որուն համար իրենք եւս միշտ անձնուէր եւ հաւատարիմ եղած են այս երկրին:

Վ. ԵՐՋ ՊՐՈՆԻՍԼՈՎԱ ՔԷՍԵՐԻԻԼԵԱՆ



Է Ջ Մ Ի Ո Ն Ն Ա Կ Ո Ն Թ Ղ Թ Ա Կ Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր

(ՍԵՊՆԱԿՈՆ «ՍԻՈՆ», Ի)

Բ.

Մայիս 19 ի երեկոյեան նիստում Տ. Գէորգ արքեպիսկոպոս զեկուցում կարգաց Ազգային-եկեղեցական ժողովի կողմից նորընտիր Գերագոյն Հոգևոր Խորհուրդին յանձնարարուած խնդիրների մասին, այն է Գերագոյն Հոգևոր Խորհրդի աշխարհիկ պատգամաւորներին լրանալիք անդամներին, Հայոց Եկեղեցու Սահմանադրութեան մշակութեան, բարեփոխութեան, տնտեսութեան կարգաւորման, նոր տուժարի, նաև հոգևոր զգրոցի եւ այլ անհրաժեշտ կարիքներին մասին, որոնց համար նորընտիր կաթուղիկոսը միջնորդութիւն պիտի յարուցանէր կառավարութեան առաջ:

Զեկուցման մասին մտքերի փոխանակութիւնից յետոյ հետեւեալ օրակարգը կազմուեցաւ, որոնք անմիջական քննութեան նիւթ պիտի լինին. ա) Սահմանադրութեան նախագիծ, բ) Տնտեսական խընդիր եւ գ) Բարեփոխութեան հարցեր:

Գերագոյն Հ. Խորհուրդը Ազգային-եկեղեցական ժողովին ներկայացրել էր իւր

պատրաստած նախագիծը Եկեղեցու Սահմանադրութեան մասին եւ որոշել առաջնորդող սկզբունքները, այն է՝ ա) Վերականգնել ընտրական ժողովրդական ոգին Հայ Եկեղեցու լաւագոյն աւանդութիւնների եւ պատմութեան թելադրութիւնների համաձայն. բ) Ընտրութիւն առաջնորդի, թեմական եւ եկեղեցու խորհուրդների, քահանայութեան. գ) Պարզել եւ ճշգիւ Ընդհանրական եւ Կիլիկիոյ Տան կաթուղիկոսների, երուսաղէմի եւ Կ. Պոլսի պատրարքների յարաբերութիւնները:

Ազգային-եկեղեցական ժողովը, խրատուելով այդ սկզբունքները՝ որոշել էր յանձնարարել Կեղրոնական բարձր իշխանութեան՝ յատուկ մասնաժողով կազմել տալ հմուտ անձերից, մշակելու Սահմանադրութեան՝ նախագիծը, աչքի առաջ ունենալով եկեղեցու աւանդական ընտրական սկզբունքը, կանոնական ճանապարհով հետըհետէ մուծուած բարեփոխութիւնները եւ ժամանակակից իրաւակարգերը: Ապա այդ

նախագիծը պէտք է ուղարկել Կիլիկիոյ Տան կաթուղիկոսին, Երուսաղէմի եւ Կ. Պոլսի պատրիարքներին եւ սրանց նկատողութիւններն ու ակտութիւններն էլ ինչպէս որ նենալով, խմբագրութեան ննթարկել եւ հաստատել հայրապետական կոնդակով ի դործադրութիւն, ներկայացնելով հետագայ Ազգային-եկեղեցական ժողովին վերջնական քննութեան եւ հաստատութեան:

Այս յանձնարարութեան համաձայն կարգապետութեամբ է Գերագոյն Հ. Խորհուրդի 1926 թուին պատրաստած եւ ժողովին ներկայացուած նախագիծը: Տ. Արսէն եպիսկոպոս ներկայացնում է ու կարգում իւր կողմէն ուրուագիծը: Նիւթերի հետ ծանօթանալուց եւ մտքերի փոխանակութիւն կատարուելուց յետոյ, կողմում է Ահմէտեանցի թեմի ընդհանուր պատկերը հետեւեալ 15 գլուխների արճամամբ:

1. Հիմնական կանոններ.
2. Ազգային-եկեղեցական ժողով.
3. Ամենայն Հայոց կաթուղիկոս.
4. Կիլիկիոյ Տան կաթուղիկոսութիւն, Երուսաղէմի եւ Կ. Պոլսի պատրիարքութիւններ.
5. Տեղակալ Ամենայն Հայոց կաթուղիկոսի.
6. Գերագոյն Հոգևոր խորհուրդ.
7. Թեմական պատգամատրական ժողով.
8. Թեմական աստղնորդ.
9. Թեմական կամ վիճակային խորհուրդ.
10. Մխական ժողով.
11. Մխական խորհուրդ.
12. Եկեղեցու պահպանութեան ազբիրներ.
13. Կրթական եւ բարեգործական հաստատութիւններ.
14. Կառավարութիւն եկեղեցական գոյքերի եւ հաստատութիւնների.
15. Քահանաների եւ սրանց որբերի եւ այրիների պահպանութիւն:

Ապա յանձնարարուեցաւ Ս. Մալխասեանին եղած նիւթերին այս 15 գլուխների համեմատ նախագիծ կազմել եւ բերել ժողովի քննութեան, որ կատարուեցաւ հետագայ նիստերում, միայն թէ 6-11 գլուխների ձեւակերպումն ու խմբագրութիւնը յանձնուում է Գերագոյն Հ. Խորհրդի մնայուն անդամներին, օգտուելով արամադրելի նիւթերից:

Երկրորդ խնդիրը սկսեալականէ էր: Խորհրդային Միութեան մէջ, ինչպէս բոլոր եկեղեցիները, այնպէս Հայոց եկեղեցին իրաւունք չունին սեպհականութիւն, կառուածներ եւ այլն ունենալու, այլ պիտի կառավարուին հաւատացեալները կամաւոր տուրքերով կամ նուէրներով: Այս մասին եւս Ազգային-եկեղեցական ժողովին որոշ շարժում չի թէր մատակարարուած նախկին Հոգևոր Գերագոյն Խորհրդի կողմից: Մըքերի փոխարձակութիւնից յետոյ՝ Խորհրդի ներկայ կազմը կանդ է առնում հետեւեալ միջոցների վերայ, որոնց կարգաւորութեամբ պէտք է հոգացուին անսակական կարիքները:

Ա. Հիմնել «Լուսաւորչի լուսնայ» անունով կամաւոր տուրք Ս. Միութեան եւ արտասահմանի բոլոր հայաբնակ եկեղեցիներում: Գործի կազմակերպութիւնը, իրագործումն ու հսկողութիւնը յանձնարարում է վիճակային եկեղեցական իշխանութիւններին աստղնորդների զլխատարութեամբ, որոնք եւ անմիջապէս կապուում են Էջմիածնի հետ: Յանձնարարում է Տ. Արսէն եպիսկոպոսին ասանձին հրահանգ կազմել դորա համար:

«Լուսաւորչի լուսնայ» ի գաղափարը նոր է. տասնեակ տարիներ օտաջ արծարծուել է մեր լրագրութեան մէջ, բայց չի իրագործուած, որ անհրաժեշտութիւն է ներկայի համար: Գորա օտաջին եւ յաջող փորձըն սկսել է իւր թեմերում Երուսաղէմի պատրիարքութիւնը. յոյս ունինք, որ բարի օրինակը իւր հետեանքը պիտի ունենայ եւ միւս թեմերի եւ գաղութների համար:

Բ. Ուշադրութիւն դարձնել կատարուած կտակների կանոնաւոր դործադրութեան վերայ, եւ աշխատել այդ հիմնաւորց գեղեցիկ երեսիլը կենդանացնել մեր հաւատացեալների զրտակցութեան մէջ:

Գ. Միանուագ նուէր (դրամ, շարժական եւ անշարժ կոչք. վերջիններն արտասահմանի համար):

Դ. Տոկոսային յատկացումներ յօղուտ Ս. Աթոռի՝ վիճակային եւ եկեղեցական արգիւնքներից:

Այս ազբիրներից զոյացած եկամուտները ծախսուում են Ս. Աթոռի պահպանութեան եւ նորոգութեան, կաթուղիկո-

սարանի, միարանութեան և հաստատութիւնների պահպանութեան և այս բարենպաստակ հաստատութիւնների և նրանց կարիքների համար, ինչպէս չքաւորների, որբերի և այրիների, արկածեալների օգնութեան գործն է կամ եկեղեցիների շինութեան, նորոգութեան օժանդակութիւնը:

Վեցերորդ նիստում Տ. Գէորգ արքեպիսկոպոսը կարգում է եկեղեցու քարկոխարեան խնդիրների մասին զեկուցում: Յայտնի է որ Հայ եկեղեցու բարեփոխութեան խնդիրը արժարժուել է շատ յաճախ՝ լրագրական յօդուածներով և նոյն իսկ առանձին գրքոյկներով: Բայց եկեղեցական մարմինների զբաղման և քննութեան նիւթ է դառնում 1917 թուին էջմիածնում գումարում հոգեւորականների ժողովից բակըսած, որ նախապատրաստական աշխատանք պիտի կատարէր զայլք Ազգային-եկեղեցական ժողովի քննութեան համար: Այնուհետև Գ. Հ. Խորհուրդի կազմութիւնից յետոյ՝ շրջաբերականներով վիճակների և գերազաս հոգեւոր իշխանութիւնների կարծիքը հարցուեցաւ շարուցում խընդիրների նկատմամբ, որոնցից և պատասխաններ ստացուեցան թեր ու զէմ բնւորութեամբ: Այս նիւթերն ինկատի ունենալով, ամփոփել էր Տ. Գէորգ արքեպիսկոպոսը, աւելցնելով որոշ հարցերի նկատմամբ և իւր կարծիքը. ամբողջը երկու հիմնական մասերի բաժնելով՝ ծրարական և ընդհանուր նկարագիր կրող խնդիրներ:

Զեկուցումը քննութեան է ենթարկում կէտ առ կէտ և ընդհանուր գիծերով արժանանում ժողովականների հաւանութեան, որ և կցուեցաւ գործին, որոշելով նախագծի միւս մասերին հետ ուղարկել թեմերին և միւս ամբողջներին ի քննութիւն, կարծիքների փոխանակութեան համար:


Այնուհետև գործեալ մի քանի նիստ ևս շարունակում է աշխարհիկ անդամների աշխատակցութիւնը կապուած առօրեայ և սովորական հարցերի քննութեան հետ:

Վերջին նիստում Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամները շնորհակալութիւն են յայնում աշխարհիկ անդամների աշխատակցութեան համար և ցանկութիւն յայտնում, որ նրանք հնարաւոր գործնեն յետագայում ևս իրենց մասնակցութիւնը

բերել ընդհանուր գործին: Ստեփան Մալխասեան և Կոստանդին Գիւրնապեան իրենց ի սրտէ յօժարութիւնն են յայտնում, մի և նոյն ժամանակ ուրախութիւնը, առանելով Գ. Հ. Խորհուրդի անդամներին համարալս իրենց գործունէութեան մէջ և աջակից ն. Վեհափառութեան եկեղեցու կառավարութեան ծանր գործում:

ԻՐԱԶԵԿ

Ս. Էջմիածին, Յունիս 1934 թ.



ՆՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽՈՍԳ

Կեանքը վայրկեանի մը մեջ կը ստնի. ինքնին թան մը չէ ան. անոր արժեքը կախում ունի իր կիրառութենէն միայն. կասարած քարիքն է միայն որ կը մնայ, և ստն՝ է որ թան մըն է կեանքը:

*

Մտադա երկու կեանքեր ունի իր մեջ. առաջինը անգիտակցից կեանքն է, կենդանական կեանքը, միկ խօսքով՝ այն կեանքը որ կ'ապրեցնէ զինքը. միւսը, առաջինին նեկեանքը, կամաւոր կեանքն է, գործով կեանքը, այն կեանքը գոր ինքը կ'ապրի: Արդեալի կարեւոր երջանիկ ըլլալ, պիտի է որ կասարեալ ներշնչակութիւն մը գոյանայ այս երկու կեանքերուն միջեւ:

Լիկնլը սարիչ և ևս սարիչը մտածել ու կասկեմալ է:

*

Կեանքին օգտարութիւնը սեւորութեան մեջ չէ, այլ գործածութեան, այսինչը որ ինչ սարած է երկար սարած է:

*

Կեանքը չէ ոչ հաւանք մը ևս ո՛չ վիշտ մը, այլ ծանր գործ մը, որով թեւաւորում էնք, ևս գոր պիտի է պատուիկիս վերջացնելք:

*

Միակ ուղիս, որեկ կրեայ ընթանալ կեանքը մեծ պարսկականութիւն մը ևս չուրջ սերերն են: Երե սերեր կրաւորիկ իսկ, կամ գիբ իրենց ստարկաները մեկնի՛ն ալ, պարսկականութիւնը պիտի չէ փոխուի: